



## Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՆՏԻՊ ՏԱՂԵՐԸ\*

ՏԱՂ ՎԱՍՆ ՏՆԱԽՐԵՆՈՒԹԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՍՏՈՒԾՈՑՆ ՄԵՐՈՅ

Նորն Աղամ հնոյն Աղամայ որդիացաւ,  
ի կուսէն Աստուած և մարդ որ խառնեցաւ,  
Երկակի անճառապէս յոյժ միացաւ,  
և բնութիւն երկաքանչիւրն ոչ շըփոթեցաւ,  
Բամեալքն ի մի լրութիան բնութեան շրաժանեցաւ,  
և յերկուցըն միութիւն ոչ քակտեցաւ:  
Սա Աստուած նոյն է և մարդ որ մեզ ցուցաւ,  
ի յերկրի ի մէջ մարդկան մարդ շրչեցաւ,  
Եջ յաշխար և ի հաւրէ ոչ մեկնեցաւ,  
ել առ հայր և յաշխարհէ ոչ հեռացաւ:  
Սա ի խաչ վասն Աղամայ քենոնցաւ,  
ճաշակեաց ըզմահ մարմնով զոր ըզգեցաւ,  
Եր Աստուած նոյն էր և մարդ որ խաչեցաւ,  
դնաւղն ի կեանս եղեալ ի մահ կամաւ տուաւ,  
Զի անմահ բնութեամբն իւրով ոչ մահացաւ,  
այլ իմով մարմնով մեռաւ մահկանացուաւ:  
Ախեալ դուրըն դժոխոց խորտակեցաւ,  
յորժամ էջ ի նոր տապան և թաղեցաւ,  
Յարուցեան երրորդ աւուր որպէս գըրեցաւ,  
մետասան առաքելոցն երևեցաւ:  
Սոյն յերկինս որպէս և էջ նա վերացաւ,  
ընդ ազմէ ծնաւովին իւրոյ նա բազմեցաւ:  
Բայց զայցէ անճառ փառակը որպէս ցուցաւ,  
ի յերկուցըն հրեշտակաց մինչ համբարձաւ:  
Ազդէ փող մեզ յարութեան զոր խոստացաւ,  
դատաստան յաւիտենից որ ծանուցաւ  
Նմա փառք այժմ յաւիտեան որ ընթացաւ,  
և անկէտ յաւիտեան ի նոր կայացաւ

\* Ծարունակված ռէջմիածին» ամսագրի 1967 թվականի N Դ-ից.

## ՏԱՂ. Ի ՆԵՐՍԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՍԱՑԵԱԼ

Յայսրմ վայրի եղե յայտնեալ, այն որ Մեսրոպըն կոչեցեալ,  
 որ տեսական ուսմամբ վարժեալ, զործնականաւ գերազանցեալ,  
 ձըգնողական վարս ընկալեալ, ի յանապատրս հետեւեալ,  
 Աւր ըստ աւրէ զմա՞ց յանձն առեալ, ընդ Քրիստոսի շարչարակցեալ:  
 Բարեաց պատճառ հայոց եղեալ, զիմաստութեան գանձըն խրնդրեալ,  
 զոր ազաւթից մասմար զբանեալ, հոգոյն մատամբք տրպաւորեալ:  
 Հստ Մովսիսի արժանացեալ, զաստուածագիծ տառս ընկալեալ,  
 երիւք տասամբք վեցիւք յանդեալ, արեգական ելիւք շափեալ:  
 Այսրմ շնորհաց սովաւ տրեւեալ, սուրբըն Սահակ աւժանդակեալ,  
 որ ներսիսի որդի ծրնեալ, համանըման նախնեաց նեղեալ:  
 Արդ երկոքին սոքա ընտրեալ եկեղեցոյ ամուլք լրծեալ,  
 զրանին ակաւսըն պատառեալ, զիմաստութիւնըն սերժանեալ:  
 Մանկունս ուշիմըս ժողովեալ, նոր զըպրութիւն այնու վարժեալ,  
 որք թարգմանիչք հոգուն եղեալ, ըստ Պրտղոմեայ ի նոյն շարժեալ:  
 Յաթենացոց բաղաքն երթեալ, զիմաստութեան ծաղիկն առեալ,  
 որպէս մեղու թեաւք բարձեալ, յեկեղեցիս հայոց բերեալ:  
 Այս է Մովսէս Դամիթրէ եղեալ, և Մամբրէիւ այլք հաստատեալ,  
 այնքան շնորհաւք վերին լրցեալ, մինչ զի լունաց գերազանցեալ:  
 Բայց Մեսրովպայ շրջագայեալ, զամեննեսեան լուսաւորեալ,  
 վրաց և աղուանաց գիր ստեղծեալ, հոգոյն շնորհաւք առատացեալ:  
 Զեկեղեցոյ կարդ յարինեալ, և սրանչելեաւք վախճան առեալ,  
 լուս ի յերկնից վերածագեալ, ի ձեւ խաչի մարմնոյն խաչեալ:

## ԱՅԻ ՏԱՂ. ՏԵԱՌՈՆ ՆԵՐՍԻՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Աստուածային հոգունվ լրցեալ, այն որ Վարդան վերածայնեալ,  
 Մամիկոնեան զարմէն սերեալ, և սպարապետ հայոց եղեալ:  
 Զեկեղեցոյ սիմն հաստատեալ, վասրն նորա նահատակեալ,  
 սրմա բազումք նիզակակցեալ, սուրբ նախարարք հանդիսացեալ:  
 Որք վարդագոյն արեամբ զընեալ, զարքայութիւնըն ժառանգեալ,  
 զոր թէ կամի ոք հաւաստեալ, զեղիշէի տառ վերծանեալ:  
 Որ ցուցանէ զայս գործեցեալ, ի Յազկերտի աւուրս եղեալ,  
 ըզգլուխն ոտիւք ի բաց բարձեալ, զմեծըն փոքումբք տարամերժեալ:  
 Զհաւատըն հովուաւք սըրոյ տըւեալ, զգաոփինսըն դայլ յափըշտակեալ,  
 զերիտասարդուըն խողիսողեալ, ի մարց զըրկաց տրդայք գերեալք:  
 Եւ ըզկուսանսն ոչ որ սպացեալ, ծերք աթոռոյ պատուոյ անկեալ,  
 ըզբահանայսն ի սուր մատնեալ, զայրիս նոցա ոչ որ լացեալ:  
 Որպէս Ղևնդ ակեաւք ծաղկեալ, իմաստութեամբ պայծառացեալ,  
 հեղըն Սահակ պատարագեալ, և ոչխարոյ փոխան զինեալ:  
 Սուրբըն Յովսէփ հոգով մաքրեալ, և ոյք նոցին աշակերտեալ,  
 որք զերկնային լոյսըն տհսեալ, և պսակացն արժանացեալ:

